

բնք իրմէն, որ իւր անմահ յիշատակաց արժանի գործունութիւնքն փութով կերպաւորեցնելու ջանք ընէ, որով և ,, ազգային բարբարոս, անունս, սակեղէն գրերով իրեն ժառանգութիւն մնայ անջինջ յիշատակօք:

Եղիշէ Լարժապետ Սեթարոսնէտնջ

Ի 20 Ն Յուլիոս 1871 թ

ՍԱԿԵՆԵՅ:

ՍՈՒՐԷԱՆԻԱԿԻ ԲԻՒՋԱՆԻԵԱՆ.

Երուսաղէթի Լատինաց միաբանութեան անիրաւ մէկ պահանջին մերժման առթիւ բացուած խնդիրն արդէն յայտնի է մեր ընթերցողաց:

Երուսաղէմայ Ս. Պատրիարքը Լատինաց ասկէ առաջ ըրած մէկ քանի յափշտակութիւններէն վաննալով, Ս. Յակոբայ և Ս. Փրկչի ազգային վանուց մէջ տարին միանգամ պատարագելութիւնով իրեն որ պարզ հիւրընկալութեան շնորհ մ'էր, իւր տանուտիրական իրաւամբ դադրեցուց. բայց Լատինք՝ հիւրընկալութեան սովորութիւնն իբրև իրաւանց փաստ բռնելով, դատաբացած են Պ. Պատրիարքին դէմ, և կը պահանջեն որ դարձեալ շարունակուի հիւրընկալութիւնը, և այս պահանջին յառաջ տանելու համար ամեն հնարք և միջոց ի գործ կը գնեն:

Հետևեալ յօգուածը՝ որ այս ամենակարևոր խնդրոյն լիակատար ծանօթութիւն ունեցող պատուարժան եկեղեցականէ մը գրուած է, բարեսէր ազգայնոց և մանաւանդ Վարչութեան ուշադրութեանը կը ներկայացնենք պարունակած՝ թանկագին տեղեկութեանց պատճառաւ որք Հայոց իրաւանց ինչ աստիճան զօրաւոր ըլլալը կը ցուցնեն:

ՍՈՒՐԻ ՏԵՂԵԱՑ ԽՆԴԻՐ

Ամբողջ տարի մ'է, որ Լատին և Հայ կղերին մէջ խնդիր մը կ'յուզուի. կենսական խնդիր մը, որ գրեթէ ընդհանուր Հայոց ազգին ուշադրութիւնը գրաւած է այսօր. Լատին կղերը կը պնդէ իբր իրաւունք՝ Հայոց սեպհական երկու եկեղեցեաց մէջ

տարին մէկ մէկ օր պատարագել. Խսկ Հայք դարերէ ի վեր զանազան հաստատութեամբ իրենց աւանդուած սեպհական իրաւունքները պաշտպանելով, այս նորահնար և վնասակար միջամտութեանց դէմ կը կենան. Այս մասին Հայ հասարակութիւնը չէ թէ միայն հեռուէն հանդիսատես կը լլայ, այլ ցաւ ի սիրտ կ'մտածէ թէ այս խնդիրը ո՞ւր պիտի յանգի, և ի՞նչպէս պիտի լուծուի. Սուրբ տեղեաց վերայ փոքր ինչ համութիւն ունեցողը շատ դիւրութեամբ կրնայ որոշել խնդիրը թէ ի՞նչ է և որո՞ւ կը պատկանի. իսկ անոնք որ այս խնդիրներէն հեռու են, այլ և այլ մտածմանց և խորհրդածութեանց ենթակայ կը լլան. Խնդիրը շատ պարզ է, և մեր պիտի ջանամք աւելի պարզ կերպով ներկայացնել հասարակութեան աչքին դիմաց. Սուրբ տեղեաց խնդիրը երկու հիմնական իրաւանց կէտերու վերայ կը կայանայ, և այնպէս բաժնուած է քրիստոնեայ ազգաց մէջ. Այս երկու հիմնական իրաւանց զօրութեամբն է. որ իւրաքանչիւր ազգ իւր առանձին սեպհականութեան տէր եղած է. Մէկն է բաժանորդութեամբ փոշոէրէի պաշտուած տեղերը. իսկ միւրը իւրաքանչիւր ազգի սեպհական վանքերը: Եւ այս երկու ըսկզբունքները միշտ յարդուած են, Տաճկաց Մարգարէի Հաշիմի Մէհմեմէտէն մինչև ցայսօր Օսմանեան պետութեան կողմէն տրուած հրովարտականքով, որոնց մէջ իւրաքանչիւր ազգաց տեղը, բաժինը, վանքը, առանձին սեպհականութիւնը, յիշուած եւ որոշուած են. Բաժանորդութեամբ պաշտուած տեղերն են Սուրբ Յարութեան տաճարը, Բեթլէհէմի եկեղեցին և այլը, Սուրբ Աստուածածնի գերեզմանը և Զիթնեաց ձորը, ի բաց առեալ այն փոքր նշանակութիւն ունեցող տեղերը, որոնք յարկի տակ չեն. Պալով իւրաքանչիւր ազգաց յատկացեալ վանքերից, Ս. Յակոբ, Ս. Փրկչի, Ս. Հրեշտակապետ և ըն Հայոց ազգին, Ս. Առասանդիանոս, Ս. Տիմիթրի և Ս. Նիկիոլայ և ըն Յունաց ազգին. Տերիւլամուտ և Փուշ պսակ և ըն Լատինաց ազգին են. իւրաքանչիւր ազգ իւր հրովարտական զօրութեամբ իւր իրաւանցը պաշտպան և տէրն է. Լատինք կարգի և իրաւանց դէմ կը պնդեն թէ տարին երկու օր Հայոց եկեղեցեաց մէջ պիտի պատարագեն, ուրեմն Հայք ալ իրաւ

ունք ունին պնդել թէ Լատին եկեղեցեաց մէջ պիտի պատարագն, եթէ Լատինք կարգելուն, Հայք ալ իրաւունք ունին արգելելու: Եթէ Հայք քրիստոնէական և եղբայրական սէրը յարգելու համար Լատինաց տարին երկու օր պատարագելու շնորհքը ըրած են, պէտք է որ Լատինք ալ փոխադարձը ընեն. իսկ եթէ Լատինք այս փոխադարձ սէրը զլացեր են և կ'ըլանան. ուրեմն ինչո՞ւ Հայերը կստիպեն: Երբ Լատինք այս փոխադարձ սէրը յարգեր են, Հայք ալ քրիստոնէական սիրով շնորհք ըրած են տարին երկու օր իրենց եկեղեցեաց մէջ պատարագելու: Ասոր փոխադարձ Լատինք, մեր ցամաքէն եկող ուխտաւորները Նազարէթի վանքին մէջ կ'ընդունէին. որք հոն կը պատասխարուէին և առանց արգելքի իրենց ուխտը կը կատարէին, նոյնպէս Երուսաղէմէն գնացողները, Երկրորդ, տարին երեք չորս օր մեր ուխտաւորները Յովհաննու Ծննդեան վանքը տանելով, և Հայոց վարդապետները աւետարան կարդալով և եկեղեցական երգեցմունքով ժողովուրդը հոգևորապէս կ'մխտիմարէին: Երբ Լատինք իրեն ուխտին դրժցին, Նազարէթի վանուց զոները ուխտաւորաց պէմ՝ զոցեցին, ուխտ ընել տալը անգամ անոնցմէ զլացան, այնուհետև Հայ ժողովուրդը Նազարէթի փողոցներուն անկիւնները մինչ իրենց մեկնիլը բացօթեայ մնացին: Իսկ Յովհաննու Ծննդեան եկեղեցոյ մէջ աւետարան մի կարդալը անգամ արգիլեցին՝ հերձուած և հերետիկոսի ձայն չլսնէք ըսելով, իբր թէ Հայուն կարգացած աւետարանը Քրիստոսի աւետարան չըլլար: Եթէ Լատինք այս փոխարինութիւնը մերժեցին, Հայք ալ պարտաւոր են մերժելու: Եթէ Լատինք Հայոց ձայնը իբրև հերետիկոսի իրենց եկեղեցոյ մէջ լսել չեն ուզեր, միթէ Հայք Լատինաց աստուածացեայ Բարին անունը և ձայնը իրենց եկեղեցոյ մէջ լսել կուզեն. միթէ Հայք կրնան տանիլ, երբ օտարական մը իրենց սեպհական եկեղեցոյ բնովն վճայէն կը քարոզէ թէ անսխալ Բարը չընդունող Հայք հերձուածող հերետիկոս և դժոխային են, զոր Հայք իրենց ականջովը կ'ըսեն: Ո՞ր ազգութիւն և ո՞ր քրիստոնէութիւն կրնայ տանիլ այս խօսքերը: Եթէ ըստ անուտ աստուածարանութեան նոցա Հայք հերետիկոս և դժոխային

են, թող չմերձենան ոչ Հայոց և ոչ եկեղեցեացը, որպէս զի իրենք ալ չպղծուին և դժոխք չերթան: Լատինք քրիստոնէական փոխադարձ սէրը մեկդի դնելով, Հայերը դժոխք խրկելով, չոր և անգոյ իրաւունք մը պաշտպանել կուզեն, և այն՝ այոց սեպհականութեան վճայ բռնանալով: Խնդիրը պարզ և մեկին կերպով թող ներկայացնեն Եւրոպոյ տէրութեանց առջև, փոխանակ սուտ ու սխալ խօսքերով զանոնք զրգուելու թէ Հայք իրաւունք չեն ճանաչեր, քրիստոնէական սէրը չեն յարգեր, և մարդկութեան պահանջմանց դէմ կ'ընեն: Արդ այս խնդիրները քանի որ կղերական են, ի՞նչ հարկ կայ ուրիշ միջոցներու դիմել. կղերը կղերին հետ թող իրաւախօս ըլլայ: Խնդիրը կղերական, միջամտութիւնը քաղաքական, այս երկու մարմինները իրարու հակառակ և միանգամայն շատ տարանջատ են: Ամիսփոխք խօսքերնիս. Հայ կղերը իւր ազգին կողմէն ազգային սեպհական իրաւանց աւանդապահն է, և իւր նուիրական պարտքն է զանոնք յաւիտեանս պաշտպանելու, և քրիստոնեայ ազգաց հետ եղբայրական սիրով վարուելու: Այս է Հայ կղերին ըսկըզուները և անոր նպատակը: Իւր իրաւունքը պաշտպանել ըի՛նք, և այս ինչո՞վ, ո՞ր ժամանակէն ի վեր, և ի՞նչ հիման վճայ հաստատուած է, համառօտ կերպիւ կը ծանուցանեմք ի լուր աշխարհի: Ի բաց թողլով ազգային պատմութիւնները, միայն առ այժմ՝ ձեռքերնիս գտնուած ահտնամէներն և հրովարտակաց մէկ քանին մէջ բերենք:

Հարկէ՛ն Մե՛ն-Մե՛ր, արարացւոց մարդարէն, երբ իւր իշխանութիւնը Պաղեստինու երկրին վերայ տարածեց, և հոն գտնուած Հայոց ազգը և վանքին մի օրանութիւնը անոր հպատակութիւն յայտնեց, նոյն Մարգարէն անոնք մի գրելով անոնց հետ ուխտ և դաշինք ըրաւ, յիշելով անոր մէջ Հայոց ազգին միաբանութեան բաժանորդ գտնուած տեղերն և սեպհական վանքերը, անուանի Ս. Յակոբայ վանքը՝ Հայոց Պատրիարքին և միաբանութեան մշտնջենաւոր նստելու տեղ է. Փրկչայ և Հրեշտակապետի վանքերը և Ս. Յովհաննէս եկեղեցին և այլ Ս. տեղերը Հայոց ազգին սեպհականութիւնն են, և ոչ դք իրա-

ուներ ունի ասոնց միջամտելու, փոխելու, այլալ-
 լելու և կամ յափշտակելու: Երուսաղէմ՝ քա-
 ղաքին դուրսը և ներսը գտնուած եկեղեցիքը Ս.
 տեղեաց բաժի ներք, Սիոնի լեռան վերայ եղած
 գերեզմանատունը և այլն . . . այս ամեն իրա-
 ւունքները և արտօնութիւնները սեպհականու-
 թիւն տուած է ազգին Հայոց, և երբէք միջա-
 մտութիւն և փոփոխութիւն չըլլալու համար,
 իւր ուխտագիրը անխճիւք և նզովիւք կը կնքէ:

(Շարժանքի):

ԴԱՍՏԻԱԿԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կճանուցանեմք թէ՛ այս անուն
 քարենպատակ ընկերութիւն մը հաստատուած է
 մայրաքաղաքս, ուսումնական ձեռնհաս ազգային-
 ներէ. ուր ամեն թաղ երկսեռ վարժարաններ պի-
 տի բանան ու և է ազգեցութենէ ու թաղային ի-
 րաւասութենէ բոլորովին անկախ, շահն ու փնա-
 սը իրենց ըլլալով ամեն տեսակ գիտութիւն ուս-
 մունք ու լեզուագիտութիւն պիտի աւանդուին:

Հայրենիք Թ. 58 Յուլ. 17

Ա Մ Ա Ս Ի Ա

Յուլիս 20 թուով գրուած է հետեւեալ նամակն,
 . . . Խմբագիր.

Ճշմարտութեան սիրահար անհատի մը չզինիլ
 անհնար է երբ հրապարակաւ կդաւաճանուի կրօն-
 քը, և իբր թշնամական նենգ ու անարգու կրից
 գործիք ու խաղալիք կդառնայ. մեր և բոլոր քը-
 թիստոնեայ աշխարհին համագումն է թէ՛ քրիս-
 տոնէական հաւատոյ նախահիմն ու բուն հեղի-
 նակը Քրիստոս է, և մի է Քրիստոս ամենայն հա-
 ւատացեալ ազգաց, չկրնար այլևայլ միջոցներով
 ու պաշտամունքներով միևնոյն Քրիստոս տարբեր
 տարբեր ընդունիլ, ճանչնալ և խոստովանիլ. ու-
 բեմն ինչ իրաւամբ տեղւոյս գերմանացի բողոքա-
 կանաց միսիոնար Պատ. Ըվարց կհամարձակի պօ-
 ռալ իւր քարոզութեան ատեն բազմութիւ ուն-
 կընդդաց առջև թէ՛ «Բողոքականաց Քրիստոսին
 միայն հաւատալ պէտք է, քանզի նա արգար և

ճմարիտ է, և փրկութեան միակ ճանապարհ»,
 Լուսաւորչեան կոչս կրօնի ռիսիմ այս վարդա-
 պետը նաև յարած է թէ «նոյն Քրիստոս յետ
 քառասուն և հինգ ամաց գայ յաշխարհ և երկ-
 ր ային իշխանութիւն վարէ»:

Արդ՝ մեկք այս միսիոնարին խօսքերուն ոչ եր-
 բէք կարևորութիւն կուտամք, այլ մեր միակնպա-
 տակն է մի քանի պարզամիտ բողոքականաց ասոր
 հետ ունեցած սիրալիր վարմունքն ու համակ-
 րութիւնը յանդիմանել. ահաւասիկ պարտք կը
 համարիմք ի լուր աշխարհի հրատարակել նորին
 այս վարդապետութիւնը ի զգուշութիւն պարզա-
 մտաց, ցաւ յայտնելով որ միսիոնարի մը և բո-
 ղոքական կրօնի պատուոյն մեծկակ կեղտ մը բերող
 դժպատեհ իրականութիւն մը է այս:

Այս միսիոնարն է որ, իբր ատեցող և թշնա-
 մանող հակառակ Ս. Աւետարանի բարոյական
 վարդապետութեանց, հակառակ հայ եկեղեցւոյ
 դրութեանց, անհաս կոչսերը ու երիտասարդները
 իրարու հետ կպսակէ, որ ազգահամարութեան
 օրինօք երբէք արժան չէ, և հայ եկեղեցին օրի-
 նաւորապէս կմերժէ և թոյլ ու հրաման չտար
 նոցա պսակի ու ամուսնութեան սուրբ խորհուրդը
 կատարելու:

Ախոսն . . . որ մեր հայազգի ժողովրդոց պար-
 զամիտներէ ոմանք ալ երբեմն յիշեալ միսիոնա-
 րին ժողովարանը կերթնեկեն:

Ախոսն . . . որ այսպիսի պաշտօնեայք կվար-
 ձատրուին յամօթ և ի նախատինս Պօրք Ընկեր-
 թեան, որ արժանապէս հոգեւոր մշակներ չեն ընտ-
 րեր աւետարանական վսեմ վարդապետութիւնը
 օր քան զօր յառաջ տանելու. և զարմանալին
 այն է՝ որ երբեմն օձտիչ և պառակտիչ ըլլալու
 պատեհութեանց մէջ ալ լաւ կը յաջողին այս-
 պիտիք:

Մէրտիչ Պահլաւանի:

—Ացաւիմք որ գաւառներէն շատ անգամ այսպի-
 սի զանգատանաց լուրեր կուգան, ընդդէմ բողո-
 քական քարոզչաց: Արչափ աղէկ կըլլայ եթէ
 այս քարոզիչք աշխատին իրենց վարդապետու-
 թեանց դարձունել չքրիստոնեաները, եթէ կա-
 րող են. կարծեմք այս իսկ է Պորտ ընկերու-
 թեան նպատակն ու. և ոչ թէ՛ վրդովել քրիս-

տոնեայ խաղաղիկ ժողովրդոց անդորրութիւնը որ քրիստոնէութեան և միանգամայն մարդկութեան բողոքովին հակառակ է:

Փունջ թ. 684 Յուլ. 34

Ս Ե Բ Ա Ս Տ Ի Ա

Հետևեալ հետաքրքրական պատմութիւնը քաղցեցինք յունիս 26 թուով գրուած մասնաւոր նամակէ մը:

«Սերաստացի Յարութիւն Սայրխեան աղքատ և բարեպաշտ 70 ամեայ ծերունին իլ երազին մէջ կը տեսնէ (յունիս 20ին) գրեթէ երեսնամեայ երկու երիտասարդներ ծերունիէն երկու կանգուն հեռու մէկմէկու դէմ կանգնած՝ ծերը կը կանչեն ըսելով «Արթին էմի քօլերնիս եկուր» . ծերը կը պատասխանէ «Նոր և ինտո՞ր դամ» . երիտասարդք կըսեն «Ելիր ասկէց Ս. Հրեշտակապետ վանքը եկուր հոն պահարան մը կայ պիտի բանան» . ծերունին առաւօտուն կեկէ առանց մէկու մը բան մը խօսելու աւանակ մը հեծած ուղղակի Ս. Հրեշտակապետ կերթայ, այն դիշերը հոն կը պառկի. դարձեալ երիտասարդներէն մին կուգայ կը տանի զայն պահարան կը ցուցնէ վանքէն քարածիք մը հեռու փոքրիկ բլուրի մը վրայ, կըսէ «այս երեք քարերը ետ առ ու հոս փորէ պիտի գտնաս» . ծերունին առաւօտուն ելածին պէս գործը տեղւոյն սպասաւորներուն կը պատմէ, բայց անոնք չեն հաճիր այս բանն ընել . տիրացու Մարտիրոսն ալ որ յիշեալ վանքին տնտեսն է՝ կըսէ, այդ երազը ես երեք տարի յառաջ տեսայ, բայց վախցայ չուզեցի մէկու մը յայտնել . ծերունին կը պատասխանէ ո՞վ որ ալ ըլլայ ես չպիտի վախնամ ու հոս պիտի փորեմ՝ վերջապէս կը փորէ մէկ ու կէս կանգունի չափ խորութեամբ. մէկ մ՝ ալ գերեզմանի քար մը երեսն կեկէ, քարը կը վերցունեն որ տակը քարուկիրաշէն աւազան մը մէջը խումբ մը ոսկորներ լեցուած և յիշեալ ոսկորներուն վրայ ալ քառակուսի փոքր տափաբակ քար մը, երկուսին վրայ այսպէս գրուած:

Այս նահարաւի որ կարբեցան վան Բրեհարոն Ռարիոն և Գահարեիէ Տոտիլ և Մարտի և երան յայտեղաւի յեռն որք վարդապետ Բարաւի Ռուս. Ա. Զ:

«Այսօր Սերաստիան անպին գանձ մ՝ ունեցաւ որովհետև քարին վրայի գիրն ալ Այսմաւուրին և Վարք սրբոցին մէջ գրուածներուն համեմատ ըլլալը բոլոր Ազգին ծանօթ է, որով բնաւ կասկածանաց տեղի չմնաց յիշեալ սրբոց մասունքներն ըլլալուն, կը պատմեն որ այս մասունքները այսինքն ոսկորները, մինչև ցարդ առանց ծակտակու դեղնագոյն կեցած են եղեր, նաև մէկին դուխը ամբողջ և երեքինը կտորած, մազերին ալ հետ:

«Այս մասունքները ամբողջապէս Յովհաննէս վարդապետ և Տուգասար գիւղին քահանան կը վերցնեն Ս. Հրեշտակապետ վանուց Ս. Վարապետ անուն եկեղեցւոյ տաճարին առջև կը տանին. կը պատմեն նաև որ այս մասունքները այնպիսի անոյշ հոտ մը ունին եղեր որ մարդ կզմայլի, ինչպէս քարին վրայէն ալ կը հոտէր այս հոտը զոր մենք իսկ հոտոտեցինք:

Փունջ թ. 684 Յուլ. 34

Հ Ա Մ Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Բ Ա Ր Ե Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ի Ի Ն Ե Ի Գ Ի Հ Ե Ր Օ Թ Ի Կ Վ Ա Ր Թ Ա Ր Ա Ն Ի

Վենետկոյ Մխիթարեան հարց Պապին անսխալութիւնն ընդունիլը մեծ դժգոհութիւն պատճառած է մեր Վաթողիկ ազգայնոց լուսամիտ և ազդաւեր մասին:

Ստուգիւ չէր յուսացուեր Վենետկոյ Մխիթարեան հայրերէն, որ Եւրոպոյ լուսաւորեալ ազգաց և նոյն իսկ կրօնասէր Վաթողիկ ժողովրդոց իբրև հակաքրիստոնէական մերժած և չընդունած վարդապետութիւն մը նուաստաբար ընդունէին. և արևելեան Վաթողիկ ազգայնոց այսչափ եռանդով և զոհողութեամբ պաշտպանած դատը լքեանէին:

Պապին անսխալութիւնն ընդունիլն՝ անոր ամեն հրամանաց և ակնարկութեանց կուրօքէն հնազանդիլ կը նշանակէ: Ուստի պէտք չէ զարմանալ եթէ այսօր կամ վաղն իմացուի թէ յիշեալ արժանապատիւ հարք Գեր. Հասունեանի հովուական գաւազանին առջև ալ խոնարհած և անոր հաւատարիմ հպատակութիւն ուխտած են, ինչպէս որ Ս. Պապը կը պահանջէ, ամեն ազգային

և կրօնական իրաւունք զոհելով: Զի վերջինն առաջնոյն բնական հետեանքն է:

Իրաց այս վիճակին առջև՝ արեւելեան Վաթուղիկ ազգայիններէ շատեր՝ որոց որդիքը Աննեօկոյ Միսիթարեան հարց վարժարանները կը կրթուին, կը խորհին Հայոց հետ միաբանելով ընկերութիւն մը հիմնել և առ նուազն 1000 ոսկի դրամագումար մը գումարելով զիշերօթիկ վարժարան մը բանալ Անտօնեան հարց սնօրէնութեան ներքև: Այս խորհուրդը մարմնաւորելու համար անցնալ կիրակի օրը Բերա ժողով մը գումարուած էր, ուր քանի մը Լուսաւորչական հայք ալ ներկայ էին:

Այս վերջինները՝ համազգային զիշերօթիկ վարժարան մը բանալու հաւանութիւն տուին, բայց փոխանակ Անտօնեան կամ ուրիշ որ և է կղերի ձեռք յանձնելու ընկերութիւնէն ընտրեալ Տնօրէն ժողովոյ մը վերատեսչութեան յանձնել առաջարկեցին՝ կղերին դերը միմիայն շարաթը երկու կա՛ երեք անգամ՝ իւրաքանչիւր իր դաւանակից աշակերտաց կրօնագիտութիւն ուսուցանելու սահմանին մէջ պարփակելով:

Այս առաջարկութեան վրայ որոշում մը չէ եղած, և չենք զիտեր թէ կղերական ազգեցութիւնը պիտի թողու որ Հայոց առաջարկած կերպըն ընդունուի:

Ըստ ողջմտութեան աշխարհական դպրոցներու՝ մանաւանդ համազգային դպրոցի մը մէջ՝ ուր ամեն դաւանութենէ ազգային մանկունք՝ կրնդունուին, այս կամ այն դաւանութենէ կղերին առաջնորդութիւնը բացարձակ անտեղութիւն մ՛ է: Կղերին դերը միմիայն կրօնք և բարոյականութիւն ուսուցանել է, և այն ալ իւրաքանչիւր իր դաւանակիցներուն. այս պաշտօնն ալ անոնց կը յանձնուի:

Այս պայմանաւ միայն կարելի է հիմնել համազգային վարժարան մը, եթէ ստուգիւ հիմնելու զիտաւորութիւն կայ, և մեր սիրով և համակրութեամբ կողջունենք այնպիսի հաստատութիւն մը՝ ուր ազգային հոգեյն առջև կրօնական խտրութիւն ու նկատմունք չըլլով, ազգային ազատ կրթութիւն կրնայ տրուիլ ազգին զաւակաց:

Երանի թէ Համազգային Բարեգործական ընկերութիւնն այսպիսի ազատ զիշերօթիկ վարժա-

րանի մը հիմնարկութեան ձեռնարկէր, որով իր արդէն գումարած դրամներն ալ պահ մ՛ առաջ արդիւնաւորիլ կ'սկսէին՝ ազգային կրթութեան կենսատու հացը ջամբելով Հայաստանի կարօս զաւակաց:

Մասիս Թ. 1125 Օղոստոս:

Բ Է Թ Ղ Ե Հ Ե Մ

Լատինք, ամսոյս 13ի՛ զիշերային նոր հրաշք գործեցին Բէթղեհեմի մէջ: Քառասնից այրը, որ ըստ վաւերական հրովարտակաց երեք ազգաց (Հայոց, Յունաց և Լատինաց) սեպհականութիւնն է և հակառակութեան պատճառաւ պարսիպը կիսաքանդ մնացած էր, զաղտնածածուկ ջանիք նորոգեցին Լատինք և երկաթեայ դուռն կախելով՝ զարմացուցին բոլոր Երուսաղէմը, փոխանակ ներկային՝ 1865 թուականը արձանադրելով պարսպի վրայ, որպէս թէ վաղուց շինած են: Այս հրաշքը կատարեցին այն զիշերը, երբ արդէն բացառութիւն եղած էր իրենց, որ բնաւ իրաւունք չունին Ս. Յակովբայ տաճարին մէջ պատարագելու: Սակայն անտարակոյս ենք որ, Տեղոյս Ասեմ՝ Սուսակալի և երկուց միաբանութեանց կողմէն ձեռք առնուած միջոցներով, շուտով պիտի կործանի զիշերային հրաշալիքը և ցերեկեան լուսով նոր պարսպ պիտի շինուի, իբրև սեպհականութիւն երեք ազգաց:

(Սիօն:)

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Յ Ա Ս Տ Բ Ա Ն Ա Ն Է Ն:

Եստրախանայ Գ. Եր. Սառապարչէն հետեւեալ հեռագիրը եհաս յՑ-ն ամսոյս

«Թագաւոր Սայսրն յաջողութեամբ ժամանեց յԵստրախան ընդ ժառանգի Եղեքսանդր Եղեքսանդրովիչի և մեծի իշխանի Վլադիմիր Եղեքսանդրովիչի ի Կսեպտեմբերի հաճեցաւ ելանել յայց Սայր Աիկեղեցւոյ Հայոց, և ապա՝ Եորին Սայսերական Մեծութիւնն մեկնեցաւ ի 5ամսոյս երթալ ի Պետրովսկի»: